




Է Հ Ա Պ Պ Թ Ա

Օ Ր Ա Գ Ի Ր Ը Ն Տ Ա Ն Ե Կ Ա Ն



Թ ի ի 11.

1859

թ. Հ Ա Յ Ո Ւ

ՑԱՌԱՋԻՑ ԿԵՐ ԳԻՎՈՒԹԻԿ

ԳԼՈՒԽ Ա.

Հիպոնիկ և իր վերջին տէրը:



Իւնդէրսթալ գեղը՝ զրայզկաւին հաճյարար կողմբը, ֆրայպուր կէն քիչ մը հեռու, պլաֆիկ բայց գեղեցիկ հովտի մը մէջ կը հանդշի: Ավ որ քիչ մ'ատեն ֆրայպուրի բնակած է, անոր՝ կիւնդէրսթալ ստուդիո ծանօթ է, որովհետեւ ամեն տարի ֆրայպուրի զուարթ բնակին կիւնդէրը, զլսաւորաբար ամառուան եղանակն հոն կանցընեն: Հօն գաղթողներն արեդական կիզիչ ճառագայթներէն զով հովտանով մը պատապարով մերձաւոր վարսագեղ անտառական է: Աս անտառական մէջ մօնովն, արդէն նոյնին մէկալ ծայրն ան աղւոր գեղը կը տեսնէ: Հօս զբօսանաց ելողներուն առջին նկարչական վայրատեսիլ մը կ'ելլէ: Գեղին ետերի կողը, լերանց բարձր ու ցած գագաթները սիրուն ժողովակ մը կը կազմէն: Ասոնց մէջ առաջին տեղին ունի Գիւլֆելլէն կոչուած լեռն որ իր մամուռով ծածկած հսկայ գլուխն բարձրացուցած հովտին վրայ կը ծիծաղի:

Աս հսկայաձեւ եւ ժայռուա բլրան վրայ, որուն գահամէժ կողմբը խիտ մամուռով եւ բաղեղամբ ծածկուած են, շատ տարիներէ ի վեր Գիւլֆուրի ուշտ ամրոցը կը բարձրանար: Ասի շատ դարերու յաղթակած էր, եւ քանի մը դժբախտ ասպետաց եւ մուլորեալ ու խտաւորաց ապաւէն էր, եւ աղքատ ու նեղեալ անձանց ապաստանարան մը: Բայց հիմակ ան ժայռուա լերան գագաթան վրայ, դիտովի մ'աչքը, ան երբեմն բարձրագլուխ ամրոցին՝ միայն քանի մը հետքը կը նշանարէ: Որովհետեւ նոյն տեղին ուր աս ամրոցն երբեմն կանդնուած էր, վայրենի թիւներ աշճած, եւ բլրան բոլորտիքը մայրեաց, կաղնեաց, ոփիներու (Քայլն առաջը) գեղեցիկ անտառներով շրջապատած է:

Այս բարձրավիզ ամրոցը շատ դարերէ ի վեր Գիւլֆուրի քաջ ասպետաց բնակութիւնն էր: Աս ասպետաց մէկն որ կիւնդէր կը կոչուէր, ան է որուն անուամբը կոչուած էր աղնուական կուսանաց վանքն ու կիւնդէրսթալ անուամբը գեղը:

Գիւլֆուրի կիւնդէր ասպետն առանց արուական ժառանգի գանձանած էր: Ինք մահութնէն քիչ մ'առաջ, իր երկու Ատելհայտ եւ Պերդա գտներացը համար՝ հովտին մէջ՝ ուր որ հիմակ վանքն է, տուն մը շինած էր, ուր ասոնք աշխարհքիս աղմլէն հեռու բարի եւ հանդարատ կեանք մ'անցընել կ'ուղէին: Արովհի ետեւ իր երկու գտնելքն իրենց մանկութենէն ի վեր վանական քաշուած կենաց մեծ յօժարութիւն ունէին:

Գիւլֆուրի մահութնէն անմիջապէս ետքը, երկուքն ալ աս տան մէջ քաշուեցան: Ասոր վրայ շատ չանցաւ, ուրիշ աղնուական աղմիկներ ալ մամնակից եղան ինչպէս էին, գերբէնպախ, պլումենէկ, Գլինկ կենպէրկ, Սբիցենպէրկ եւ Կերոլտուէկ:

Այս տունը՝ երեք տարի ետքը վանք մը կերպարանեցաւ եւ 1224ին նոյն վանաց բնակիչները Պերթուու Դենենպախ աբբային ձեռքէն Կիստերսականաց կանոններն ընդունեցան:

Կիւնդէրին երեց գուստորը Ատելհայտ՝ առաջին աբասուհին անուանուեցաւ: Անոր համար Ատելհայտ կիւնդէրսթալ վանաց իրը հիմնադիրը կը համարուի: Իր մարմինը՝ կապարեայ դագաղով վանքին եկեղեցւոյն մէջ կը հանդէր, բայց վանքին ընծուելէն ետքը ժողովրդագետական եկեղեցին բերուեցաւ. եւ աս եկեղեցին՝ քանի մը տարի յառաջ այրելով. բոլորովին նորէն շինուեցաւ:

Որովհետեւ կիւնդէր Գիւլֆուրին երկու դըստեկքը զիւնենք վանական կենաց տուին, անոր համար Փելլէնպուրին ու անոր հետ կից եղող մեծ կալուածն ալ կիւնդէրին մերձաւոր աղմականի մ'անցաւ, որ շելուետիա՝ Դոկկենպուրկ դքսութեան մօտ՝ ամրոցի մը մէջ կը բնակէր: Աս ամրոցին վերջի ստացիչներն էին Կոթֆրիտ եւ իր գունու Գիւլֆուրկ տղան:

Գիւլֆուրկ Կոթֆրիտ իր ժամանակին քաջ ասպետներէն մէկն էր, եւ աս քաջ մարդը 150րդ դարուն վերջերը գեռ կ'ապրէր: Ասի գեռ 12 տարուան

տղայ եղած ատեն՝ ուրիշ պատիկ գքսոյ մը հետ որ Յովչ. Վեժելսպուրկ կը կոչուէր, իբր աղնուական տղայ Մայնցի արքեպիսկոպոսին պալատն եկած էր: Հոն երկու պատանիք, նյոն ժամանակին համաձայն պանչ շելի կրթութիւն մ'ընդունեցան եւ աղնուական ու քաջ երիտասարդներ եղան: Երկայն ատեն իրարու հետ ապրելով ու հաւասար սկիզբներու տէր ըլլալով, իրարու հետ ներքին բարեկամութիւն մ'ստացած էին: Կոիւներու մէջ միշտ մէկտեղ էին: — Մէկը մէկալին պաշտպան էր, եւ իրարու համար մաշուան դիմացը երթալու պատրաստ էին:

Երկու երիտասարդներն ալ շատ անգամ կայսերական պալատի, մէջ եղած նիղակախաղութեան մէջ անանկ քաջ հանդիսացան, որ բոլոր արքունեաց մատրութիւնը վրանին ձգեցին եւ վերջապէս կայսեր սիրականներն եղան:

Յովչաննէս որևափ որ ալ քաջ մարտիկ եւ արի երիտասարդ ալ էր նէ, Կոմֆրիտ ասպետական քաջութեանց մէջ զինքը կը գերազանցէր: Իր մաքուր կրծոցը մէջ արի, հաւատարիմ եւ արդար սիրու մոկը բարեխէր: Իր բարի զգածմունքն Աստուծոյ ու հայրենեաց, Ճշմարտութեան եւ առաքինութեան փութովը կը տոչորէր: Կորնի, եկեղեցւոյ եւ տէրութեան համար ունեցած փոյթը միշտ սուրբ էր, եւ նյոն ատենուան գերամանական ասպետաց մէջ այնչափ յաշակի յաշակի եղած անամօթութիւններէ բոլորովին հեռու:

Կոմֆրիտ՝ իր ասպետական պատիւն իր բոլոր կենացը մէջ չարատեց: Ինք նյոնն աշխարհքիս մէջ ամէն բանէն՝ ստացուածքէն նաեւ կեանքէն ալ վեր կը դասէր: Կորնիր մարդ անոր ասպետական խօսքին վրան աւելի վստահիլ քան թէ հիմակուան քսան երգմանց: Ամրոցներ ու վանքեր յափշտակելու կամ թշնամիէ մը վրէժ խնդրելու պատերազմ մ'եղած ատեն, ինք իր սուրբ պատենին մէջ կը թողուր եւ իր ամրոցին մէջ խաղաղ կը նստէր: Բայց թէ որ նյոնն Աստուծոյ փառաց եւ սուրբ կրօնին համար, կամ հաշլածուած անմեղի մը համար կըլլար, արիութեամբ սուրբ կը քաշէր, ասպետօրէն կը պատերազմէր, ընչեց, արեան եւ կենաց չէր խնայեր:

Կոմֆրիտ իր պատուական ծնողաց մահուընէ ետքն՝ ամուսին մ'առաւ, որ կայսեր Հապլոսպուրկեան անէն եւ առաքինի աղջիկ մըն էր:

Կոմֆրիտին ամուսինը կէրդրուտա՛ իրեն արժանի ամուսին, սքանչելի մայր եւ տանաիկին մըն էր: Ինք ան ամէն առաքինութիւններն ու առաւելութիւններն ունէր, որոնք կնիկ մ'աղնուական մարդու մ'արժանի կընեն եւ կը սիրցընեն: Երկրի վրայ իր մէկհատիկ երջանկութիւն՝ Երկանը եւ որդւոյն հաւատարիմ սէր ունենալու վրայ գրած էր: Ամենամեծ ուրախութիւն կը զգար երբոր զուրիշը կ'ուրախացնէր կամ երջանիկ կընէր: Անոր համար շատ անգամ զուրիշն ուրախացնելու կամ մէկու մը բարիկ ընելու համար, ինք զինքը կը մոռնար: Իրեն համար չկար Ճշմարիտ ուրախութիւն մը, որուն ամուսինն ու տղան մասնաւ

կից ըլլալ չկրնային: Որչափ անգամ որ իրենները ուրախալի գործքով մ'ուրախացնելու յաջողութիւնը կ'ունենար, իբ աղնիւ սրտին մէջ մեծ գոհութիւն կը զգար: Ամէն ատեն տնական հանդարտ ուրախութիւններն, արտաքին աղմկաւոր զուարձութիւններէն վեր կը դասէր: Կերդրուտա՛ բնաւ տեղ մը այնչափ սիրով եւ ուրախութեամբ չէր գտնուեր, որչափ տան եւ ընտանեաց գոգին մէջ: Շատ քիչ դուրս կ'ելլէր, եւ անալ միայն բարիկ ընելու:

Քանի անգամ որ Գիւպիկելլէնէն հովտի մէջ կ'իջնար, կամ աղքատաց տնակները կը մտնէր, կամ Ս. Վալենդինին ուլտատանեղին կ'երթար եւ կամ Աիւնդէրսթալին վանքն այցելութիւն կ'ընէր: Ուր որ Կ'երթար օրչնութիւն կը բերէր: Վարը հովտին մէջ աղքատ չկար որուն ողորմութիւն ըրած չըլլար, կամ դժբախտ մը զոր միսիթարած չըլլար: Անոր համար բոլոր շրջակայ տեղեր Ապառաց այց անուամբ ծանօթ էր: Աս աղնուական տիկինն իր բարի գործոցը վարձքն ու ամուսնական կենաց հանդարտիկ երջանկութիւնը կը վայելէր: Քանի որ կը տեսնէր թէ իր մէկ հատիկ եւ սիրելի զաւակը Գունո, բարեպաշատ եւ առաքինի կ'ըլլար, այնչափ իր երջանկութիւնը կ'աւելնար:

Խսկ Գունո բարի եւ անմեղ մանկիկ մըն եւ հօրը հապարտութիւնն ու մօրն ուրախութիւնն էր: Գեղին բոլոր բնակչացը սիրելի էր, եւ զինք ճանչցողը կ'ըսէր թէ ապատիկ Գունոն գեղեցիկ եւ հրեշտակի պէս բարի տղայ մըն է,,:

ԳԼՈՒԽ Բ.

Գաղտնի դաստաստանը :

Զմերուան գիշեր մը, Կոմֆրիտ եւ Կերդրուտա՛ իրենց Գունո զաւկին հետ՝ որ հիմակ տասուերկու տարեկան յուսալից տղայ մ'եղած էր, տարուկ վառարանին քով՝ տիսուր նստած էին: Կոմֆրիտ պատմութիւններ կը պատմէր, մէկաններն ալ մտնիկ կ'ընէրն, եւ բոլոր պատմութիւնները պատերազմներու, նիղակախալութեամբ եւ մենամարտութեանց վրայ էր: Եւ որչափ որ պատմողն իր պատմածներուն մէջ եւ ունդը կ'աւելնար, այնչափ ալ մտնիկ ընողները սիրով կը լսէին: Խսկ Գունո՝ որ ասանկ բաները մեծ յօժարութեամբ կը լսէր, անանկ մոտադրութիւն կ'ընէր որ միրըկին մունչելուն եւ հին Գիւպուրկին աղեղնաձեւ ճամբաներուն մէջ հովին գաղանանալուն եւ ոչ միտ կը դնէր: Մէջ մ'ալ յանկարծ անանկ զօրաւոր հով մը վչեց որ Գիւպիկելլէնը շարժեցաւ եւ ամրոցը կը տատանէր:

“Ո՞չ, տէր Աստուծած, աս ինչ է,, գոչեց Կերդրուտա՛: “անշուշտ գետնաշաբժ մըն էր,, պատասխանեց Կոմֆրիտ. եւ ասով ամուսինն ու տղան հանդարտեցուց: Ասոր վրայ Կոմֆրիտ պատուհանն ելաւ եւ խոր մութ գիշեր ատեն պատուհանն ու գուրս կը նայէր: “Դուրսը զարհուրէ մըրիկ ու հով կայ, կ'ըսէր. եւ Կը ցաւիմ ան խեղճ մարդիկներուն, օրոնք

այսպիսի օդոյ մէջ ապաստանարան մը չունին. եւ պարտաւորած են բաց օդի մէջ մնալու: Ստուգիւ եւ ոչ անամնոյ մը կը բաղձայի աս դժբախտ վիճակը: Ըստ ամենայնի այսպիսի մըրիկ մ'ալ եղաւ իմ հօրս կենդանութեան ատեն, երբոր ինք դրեթէ այս ժամուս մէջ, անակընկալ տուն հասաւ: Ինք դրսի օդոյն պէս մըրկալից եւ զրահապատ ներս մտաւ, բարկութեամբ դիմակն ու սուրը սեղանի վրայ նետեց: Ես ու մայրս կ'ուղենք անոր թեւերուն մէջ նետուիլ, բայց ինք թեւերը իրարու վրայ դնելով, ետքը ձեռնամած գոշեց: “Սիրելի ամուսին եւ սիրուն տղաս, ձեռքերնիդ խաչածեւ՝ երկնից արդար Աստուծոյ աղօթքը ըսէք: Լսեցէք մէյ մը սա մըրիկն ինչպէս կը մուրնչէ, հովերն ինչպէս կը գազանան: Տարններն իսկ, մարդկան՝ յերկինս աղաղակող անիրաւութեան դէմ կը գառնան: Նոր պատահած զարհուրելի գէպքի մը վրայ երկինս ու երկնիք միատեղ դէմ կ'ապստամբին: Թոյլ տուէք ինծի որ քիչ մը հանգչիմ, եւ ետքը ձեղի զարհուրելի բաներ ունիմ պատմելու: :

“Հայրս ասանկ կը խօսէր եւ աչքերէն արտասուք կը թափէր: Մայրս ու ես կը դողայինք որով չետեւ՝ հայրս այսպիսի վիճակի մը մէջ գեռ տեսած եւ այսպէս խօսիլը լսած չունէնք: Ես նշն ատեն, սիրելի գունոք քեզմէ քիչ մը պղտիկ էի: Սիրելի հօրս կը հարցընէի՛ մէկ արգեօք մէկը զինքը վշտացուցածէ, ասպետ մը կամ առանձնական մ'իրեն բան մ'ըրած է: :

“Չէ, սիրելի զաւակս, ինծի չէ. այլ այնպիսի մարդու մը մէծ չարիք մ'եղած է զոր ես իմ անձիս պէս կը սիրեմ: : Այսպէս պատասխանեց հայրս եւ մօրս ու ինծի չետ հոս աս տեղս տաք կրակարանին քով նստեցաւ: Հոս իմ նստած տեղս հայրս նստած էր, իսկ ես ու մայրս հոն նստած էինք ուր հիմայ դուք: :

“Կերմանիայի ծաղիկն եւ գերմանական ասպետութեանց պարծոնկը, Ոթոն Փելզենէկն՝ ալ չկայ: : Այսպէս կը սկսէր հայրս իր պատմութիւնը: “Իր ամրոցը հրոյ ճարակ եղաւ եւ մէկհատիկ զաւակն, որուն վրայ մեծամեծ յշսեր ունէնք եւ հօրը ճիշդ պատկերն էր, աւերակաց տակը թաղուեցաւ: Ո՛չ, Տէ՛ր Աստուծ դուն աս անգմութեանց վկայ ես, եւ ստուգիւ գայ պիտի օր մը եւ վրէժդ պիտի առնուս: Երեւակայէ մէյ մը, սիրելի Ատելհայտ, ասի մօրս անունն է, անաստուծ եւ արիւնկղակ Գէմէն (գաղտնի գատաստանը), զքաջ Ոթոն առանց յանցանքի գատաստանի հրաւիրեց, եւ որովհետեւ Ոթոն Փելզենէկ չքնաց, աւաղակութեամբ վրան յարձակեցաւ ու զինքն որ որդին սպաննեց եւ ամրոցն աճիւն դարձուց: Ոթոն, Ոթոն. աղնիւ բարեկամ. գուն հիմայ վիրն, Աստուծոյ եւ քու սիրելի որդեսդ քովն ես: Դուն՝ սիրելի ամուսինդ ալ, զզր մահը քեզմէ տարաժամ յափշտակած էր նորէն գտար: Բայց քու բարեկամներդ հաս մնացին, անոնք զքեղ կու լան, եւ եթէ որ Աստուծոյ կամքն է, օր մը քու մահուանդ

վրէժը պիտի առնուն: Այսու երկայն ատեն առանկ չիկրնար մնալ, արդար Աստուծութեան ատենն ու արդար հատուցում մը, ստուգիւ հեռու չէ: :

Հայրս պատմութիւնն ասով լմբնցուց եւ ինքն ու մայրս կու լային, որովհետեւ երկուքն ալ զՊթոն Գելզենէկը շատ կը սիրէին: Բայց հօրս սիսալմունքն ան էր, որ Ոթոնին տղան մեռած կը համարէր: Անի մեռած չէր, տան հաւատարիմ ծառայ մը, բոցերուն մէջէն զինքն ազատած եւ Վալտէրնի ամրոցը տարած էր: Էտմունտ Վալտէրն բարի ու քաջ ասպետ մըն էր, ինք լողայն իրը իր որդին կրթած եւ ետքէն իր մէկհատիկ դատեր փեսայ ըրած էր: Հիմակ անի երջանիկ ամուսին ու բարեբախտ հայր մըն է: Ես զինքը Վիէննա կայսերական նիզակախաղութեան մէջ տեսայ եւ անոր բարեկամացայ: Աղնուական երիտասարդ մը ու քաջ պատերազմող է, եւ Մատու Վալտէրն կը կոչուի: Ըստ ամենայնի նոյնը տեսայ իրեն վրայ, ինչ օր հայրս Ոթոն Գելզենէկին վրայ կը պատմէր: Թէ արդեօք հայրս, Ոթոնին որդեսդ հայրս մըն կենդանի ըլլալն իմացած է թէ չէ, չեմ գիտեր, բայց աս միայն գիտեմ որ մայրս շատ անգամ ինծի կը լսէր. “Անթֆրիտ, չեմ գիտեր ինչ բան է որ մեր հայրն իր զուարթութիւնը շուտով նորէն ստացաւ, եւ Ոթոն Գելզենէկին վրայ բառ մ'ալ չիզուցեր: Ապահով եմ որ զանի մոոցած չէ, որովհետեւ զանի որչափ սիրելը գիտեմ: Անշուշտ սրտին մէջ աս նկատմամբ գաղտնիք մ'ունի, բայց չեմ կրնար իրեն հարցընել. որովհետեւ իր ասպետական պատիւը վտանգի մէջ ձգող գաղտնութիւնները, նոյն իսկ ամուսնոյն ալ չիպատմեր, :

Կրնայ մօրս զրուցածն եղած ըլլալ, բայց հայրս բոլոր կենացը մէջ ասոր նկատմամբ բերնէն խօսք մը չանեց: Իր գաղանիքովն իրը բարի ու պատուաւոր մարդ մեռաւ:

“Բայց աս անաստուած Գէմէն ով է, հարցուց գունու հօրը, “որ զՊթոն Գելզենէկն սպաննեց եւ ամրոցն այրեց: Դեռ աս անգութ Գէմէն կ'ապրի, պյու է, կնիկ է, ինչ է: Ասպետները դեռ իրմէ վրէժ չառին: Զէ նէ յաներեւոյթս գործող պարիկ (առնէշ Ֆէկէ) մըն է: :

“Չէ, սիրելի որդեակ, պատասխանեց հայրը ծիծաղելով, երբ մայրն ալ կը ծիծաղէր. “Գէմէն ոչ կնիկ է եւ ոչ ալ պարիկ. բայց քան զպարիկն հօրագոյն է, ինչպէս որ պարիկներուն առասպեկներէն գիտենք: Գէմէն դեռ կ'ապրի եւ բոլը Գերմանիային վրայ կը գաղանանայ: Խոչհեմ մտածող Գերմանացիք դեռ աս բանս երկրին վրայէն չկրցան ոչընչացնել: Բայց պիտի գայ ատեն մը, որուն մէջ զանի ոչնչացը նելը պիտի յաջողի. որովհետեւ երկնից վրայ արդար Աստուծ մը կայ: Ես գուցէ չեմ տեսներ, բայց դուն սիրելի գունու, գուն պիտի տեսնես: Ես քեզի գաղտնի Գէմէնի վրայ դեռ բան մը չպատմեցի, որովհետեւ աս փափուկ հասակիդ մէջ զքեղ չար աշարհքի մը հեռու չէր ամուսնութիւնը խօսչեմութիւն չէի

սեպած։ Բայց որովհետեւ հիմակ անանկ հասակ մ'ունիս որով շատ պիտի չանցնի եւ աշխարհքի իրաց մէջ պիտի մտնես, կրնաս, մանաւանդ թէ պէտք ես առ գաղտնի Գէնէն ինչ ըլլալն իմանալ։

Գէն բառը սաքսոնիական Գէրֆէն բառէն յառաջ կու գայ եւ կը նշանակէ հալածել, աքսորել կամ արտաքց օրինաց հրատարակել։ Յառաջուան ատեններն, երբ որ գատաստանարաններ չլային, պատուաւոր ասպետներ իրարու հետ միաբանեցան եւ գաղտնի գատաստան մը կազմեցին, որուն առջին ան յանցաւորները կ'ելլէն՝ որոնք աշխարհքի առջին անպատիժ կը մնային։ Աս յանցաւորներն իրենց արժանաւորութեան համաձայն կը պատժուէին, եւ ասով այնպիսի չարագործութեաններ կը խափանուէին, որոնք կը մնային ըլլալ՝ թէ որ աս գաղտնի գատաստանը չըլլար։ Աս գատաստանին թէ տեղն ու թէ գատաւորներն անծանօթ կը մնային։ Այսպիսի առաջին գաղտնի գատաստանը Վէսթֆալիայի մէջ դրուեցաւ, ուստի որ նաեւ Վէսթֆալիայի համար գաղտնի Գէնէն դադաստան կոչուեցաւ։

Այսպիսի Գէնէն հիմայ Գէրմանիայի մէջ շատ կան։ Բայց յառաջուաններուն պէս չեն, եւ զարհութելի բաններ են։ Յառաջուան ատենը Գէնէն գատաւորները գերմանացի ասպետաց ամենէն աղնիներն էին, իսկ հիմակ անոնց գիրտն է։ Աս գատաստանարաններէն ամենէն աւելի անգութեներն ու վեստակարները Արենսպէրկի, Սուսմի, Ռնանայի, Ցէդմլտի եւ Վեֆէլսպուրկիններն են։ Սիրելի Գունո հիմայ գեռ բան մը չես հասկընար, բայց ատեն պիտի գայ որ Գէրմանիայի ամէն քաջ ասպետաց հետ աս գաղտնի Գէնէն գատաւորաց անընդհատ անգութեանց եւ արիւնեղզակ գործոց վրայ պիտի գանգատիս։

Դեռ պատմեմ քեղի թէ աս Գէնէն գատաստաններն ինչպէս հաստատուեցան եւ հիմակ ինչպէս են։ Գէնէն գատաւորներն ասպետներէն կառնուին։ Իրենց նիստերու տեղը առաջ անու կը կոչուի, իսկ նիստի մէջ նիստագահութիւն ունեցողները բանաբարտերդ։ Ո՛վ որ գահատէր ըլլալ կ'ուզէ, կամ իշխան եւ կամ ազատ գուքս մը պիտի ըլլաց։ Յառաջադցյն ասանկ էր, բայց հիմակ աս ճշգութիւնները չկամ։ Ասոնք նաեւ գատաստանարանի ծառաններ ալ ունին։ Բայց գատաւորներն ու ծառաններն անծանօթ կը մնան։ Հիմայ Գէրմանիայի մէջ հաղարաւոր ասանկ մարդիկ կան։ Ասոնցմէ մարդ չիկրնար զգուշանալ, որով հետեւ ամէն տեղ ընկերութեանց մէջ կը մտնեն կ'ելլին եւ ոչ ոք զիրենք իրբ այսպիսի կը ճանչայ։ Բայց իրենք մէկզմէկ որոշ նշանով եւ նշանաբանով մը կը ճանչնան, զօր ես, ինչպէս նաեւ իրենց ժողովները, չենք գիտեր։ Միայն իրենք գիտեն եւ կը հասկընան եւ անոր համար Գէտունդ ալ կը կոչուին։ Գիտածնին լուելու համար զարհութելի երդմանը կապուած են։ Երդման ձեւն ես չեմ գիտեր բայց քստմնելի բան մը պիտի ըլլաց։ Որովհետեւ նոյն իսկ երդման ձեւը, չգիտցողներուն գաղտնիք մը

կը մնայ։ Օր մը, ասպետ մը կը պատմէր թէ հօն պատահածները ու տեսնուածները զարհութելի են։ Աս մարդը երեք անգամ՝ ետեւէ ետեւ առանց պատճառ պիտնալու նոյն գատաստանին կանչուած է։ Հրաւելը գաղտնի եղած է։ Օր մը ամրոցին գրան վրայ կպցուած մագալաթի թերթ մը տեսուած է։ Անոր վրայ խաչածեւ երկու գաշցներ նկալուած էին, եւ ամէն մէկուն վրայ երեք երեք հատ խաչեր փորուած։ Աս գաշցներուն մէջ տեղը գրուած էր հրաւելը։ Երբորդ եւ վերջին հրաւելը մէջ սպանալիքը գաշցնով, սրով ու հրով էր, թէ որ աս վերջին հրաւելը ալ նախաւելով, երեւնալու չըլլար։ Դանուցման մէջ, տեղն ալ որոշուած էր, ուր կէս գիշերին պիտի գտնուէր։

Երբորդ հրաւելէն ետքը, որոշեալ ժամուն ըսուած տեղը գտնուեցաւ։ Աս տեղն իր ամրոցէն եւ բերք ժամ հեռու եւ անտառային տեղ մըն էր։ Ինք մինչեւ հօն ձիավարած էր։ Եւ հօն երկայն ատեն սպասել հարկ չեղաւ, քառորդ մը ետքը երկու զրահաւորեալ մարդիկ ձեռքերնին մերկ սրով, երեւնին գոց, ձիավարելով եկան։ Կոռութեամբ անոր սուրն առին, աչքելը կապեցին եւ ձիուն սանձը բոնելով առին տարին։

Ինք ուր երթալը չեր գիտեր, միայն այնչափ կը զգար որ տեղերն երթալով կը վայրենանացին եւ ճամբան խորտութորտ կ'ըլլար։ Գրեթէ երկու ժամուն չափ քայլելն ետքը յանկարծ կեցան։ Չիերէն վար իշան եւ զանոնք ծառի մը կապեցին եւ նեղ ճամբէ մը, խիս մացառներու մէջն ոտօք կ'երթային։ Քառորդ մ'ասանկ ճամբայ ընելէն ետքը, անծանօթները կեցան, ասպետին աչաց կապը քակեցին, եւ ստորերկիրեայ կամարաւոր տեղը մէջ էին։ Երկու գիմակառուեալ ները ջահերով առջեւէն կ'երթային, եւ շատ անցքերէ անցնելէն ետքը, բաղմաթիւ ճրագներով լուսաւորեալ սրահ մը մտան։ Հօն ամէն տեսնուածները սոսկում կը բերէին։ Արահին մէջ տեղը սեւ լամերով ծածկուած խորան մը կար։ Խորանին վրայ խաչելութիւն մը, որուն մէկ կազմը սուր միւս կոզմը դաշցն կը կենար։ Հոս ասպետն ստիպեցին որ ծունր գնէ աղօթէ, եւ անով խիստ հարցափորձի մը պատրաստուի։

“Ի՞այց ո՞հ, կ'ըսէր ասի պատմող ասպետը, “աս սարսափման վայրկենի մէջ աղօթէ չէի կրնար։ Ամուսինս ու տղաքս կը մոտածէի, եւ երբոր միտքս ան ալ եկաւ թէ հաւասականաբար զիրենք ալ պիտի չտեսնեմ, ճակտիս վրայէն մահուան քրամիներ կը վազէին։”

Անեղծ ասպետն աս սրահէն ուրիշ սրահ մը տարւեցաւ որ նուազ լուսաւորեալ էր։ Եւ ճամբան հարիւրէն աւելի մեռելոց գանգեր տեսաւ։ Մահուան սարսափը բոլոր անգամոցը վրայ տիրեց։ Այսպիսի սպանութեանց վիհի մէջ, ինք իր բոլոր ասպետական սրտութեանը կը կորսնցընէր, թէ որ անմեղ խիղճն, արդար եւ անենակարող Աստուծոց մը գյութեան խորհուրդն իրեն քաջալերութիւն չտար։ Առաջնորդ-

ները զանի սրահ մը տարին որուն մէջ երեսունէն աւելի դիմակաւորեալ ասպետներ, սեւերով ծածկուած աթոռներու վրայ նստած էին: Ամենէն վերը գահատէրը նստած էր: Դատաւորներէն ամէն մէկն աչ ձեռքերնին մէյմէկ դաշցն բռնած էին: Դատաւորներէն մէկն իրեն քանի մը բաներու վրայ արտօնած կ'ընէր, բայց ասպետը քաջարտութեամբ՝ անմեղութիւնը կը պաշտպանէր: Ետքը քուէ ձգուեցաւ ուստի որ իր աղատութիւնն ու մահը կախում ունէր: Աս տիսուր եւ քստմնելի վայրկենին մէջ խոր լուռամիւն մը կը տիրէր: Դատաւորներն իրարու մէջ միաբան չէին. մերջապէս գահատէրն եւաւ եւ ասպետին ազատութիւնը ծանոյց, եւ չետեւեալներն ըստա. “Ըթրալէնպուրի ասպետ, Դուք մէջը շատ թլշնամիներ, բայց նաեւ շատ բարեկամներ ալ ունիք: Բայց ասոնցմէ հիմակ անմեղ հրատարակուած էք եւ աղատութիւննիդ կ'ընդունիք:”

Պէտք Հարուսակուէ:

~~~~~

## Է Ն Ա Պ Ա Տ Մ Ա Գ Ա

Զ Ա Ր Մ Ա Ն Ե Լ Ի Ք Բ Ն Ո Ւ Թ Ե Ա Ն Մ Ի Զ

(Հարուսակութիւն եւ վերջ տես թիւ 6)

Վասնկ գերի ժողվելու յօժարութեան պէս զարմանալի է նաեւ քանի մը բնախոյներուն մրցնոց տերեւոչիլի համար ժողվելու բնութիւն տալը: Ինչպէս յայտնի է տերեւոչիլի տեսակ մը միջատ է, որ ամարուան ու աշնան մէջ ծառերու վրայ մեղրացող կը ծգէ, որ անոյշ է, ու ծառերուն սաստիկ վնասակար նիւթ մըն է: Մրջիւններն աս միջատները կը ժողվեն կ'ըսեն, իբրեւ թէ քաջարութիւն աղջիւրը իրենց քայլ ունենալու համար: Ստոյգ է որ մրջիւնները սաստիկ անոյշը կը սիրեն, ու գտածնին անյագ կ'ուտեն, նշնպէս սաստիկ անյագաբար մայրի (Buché) եւ ուրիշ ծառերու վրայ մեղրացող կը վնասուն, բայց աս կ'ըսենք, որ երբէք չպատահեցաւ, որ մենք անձամբ աս զննութիւնը կարող ըլլայինք ընել, որով եւ կարող ըլլայինք հաստատել թէ ստուգիւ մրջիւններն աս միջատները կը ժողվեն ու կը պահէն, ինչպէս որ գեղացի մը կով ու արջառ ու ոչխար կը պահէ: Երբ որ աներեւ մը մեղրացողով սաստիկ լեցուած ըլլայ, մըրջիւնն անկից անյագ կ'ուտէ, առանց քովէն անցնող տերեւոչիլին նայելու կամ գոլչելու. նոյն իսկ շատ անդամ կ'ըլլայ, որ իրենք ալ իրենց աւար ժողվելու համար աս ոչիներուն վրայէն կ'անցնին: Իսկ թէ որ ասոր հակառակ մեղրացողը քիչ ըլլայ, ու մէկ մըլլարական ու թափառական տերեւոչիլի մը մրջիւնի մը քովէն անցնելու ըլլայ, ան ատեն մըլիւնն իր ձեռութերովը անոր կը գոլչի, ու տերեւոչիլի նեղը մանեւրով իր հեղուկէն քանի մը կամիլ հօն թող տալու կը ստիպուի: Բայց տերեւոչիլին ասիկայ ան ատենն ալ կ'ընէ, երբ որ մէկը մէկ բրինձի համով մը անոր դպչելու ըլլայ, որմէ յայտնի է թէ ասով իր բնա-

կան սովորութեանը կը հետեւի, որն որ ունի իւր անոյշ հիւմը վազցընելու, թէ որ մրջիւն մը անոր դպչելու ըլլայ: Հուպէր ասոր հակառակ կը կարծէ, թէ տերեւոչիլին մրցնոց բաղձանքը կ'իմանան, ու իրենց հեղանիթին ան կերպով թող կու տան, ինչպէս որ կով մը կթողին իր կամը կու տայ: Հուպէր դարձեալ կը պաշտպանէ, թէ մրջիւնները տերեւոչիլին քանի մը տնկերու մէջ կը գոցէն, ու զգուշութեամբ կը պահպանէն, եւ թէ զանոնք իբրեւ ընտանի անասուններ իրենց բցնին մէջ կը ժողվեն, եւ անոնց հակիմներն իրենցնին պէս կը հոգան ու կը դարմաննեն: Բայց մեղի անանկ կ'երեւայ, թէ Հուպէր ստորագրած անասոնցն վրայ չափաղանց նախապաշտեալ սէր ունենալով սովորական երեւոյթի մը աս կերպով մեկնութիւն կու տայ: Կ'ուղենք հոս տեղը իր աս նիւթիս վրայ ըստաներէն քանի մը հատակուատորներ քաղել: “Մրջիւնները, կ'ըսէ, աս փաքրիկ անասոնցն յարգը աղէկ կը ճանչնան, ասոնք են, որմէ իրենց միակ հանգստութիւնն ու բարեկեցութիւնը կախուած է. եւ մրջնոց բցն մը պյնչափ աւելի հարուստ կը սեպուի, որչափ որ աս տերեւոչիլիներէն աւելի ունի. կընայ ըսուիլ թէ ասոնք իրենց արջառն ու ոչխարն են: Ո՞վ կընար կարծել թէ մրջիւնները տուարածական ժողովուրդ մ'ըլլան: Տերեւոչիլիներն, որոնք ես շարունակ բցներուն մէջ տեսայ, ինքնակամ աս մրջնոց բցնը կու գան, չէ նէ մրջիւններն անոնցմէ կը բունեն ու բուրնին կը բերեն: Վերջինն ինծի աւելի հաւանական կ'երեւայ. մրջիւնները շարունակ զանոնք տեղէ տեղ փոխելու պարտաւորած են, բայց ասկից եղած օգուտն ալ կը վայելն: Ես աւելի ան կարծեաց միտած եմ, թէ գեղին մրջիւններն, եւ բոլոր աս ճարտարագործութեան պարագողներն, աս միջատները փնտուելու համար տնկոց արմատներուն գետնին տակ կազմած ստորերկրեայ ճամբաններէն կ'երթան. եւ աս միջատները խոտերուն մէջ ցրուած կը գտնեն, ու իրենց բցնը կը բերեն: Թէ որ ասանկ ըլլայ, ան ատեն չեմ կընար ըմբոնել, թէ ինչ վախճանաւ մրցնոց բլազիներուն տակ պյուշափ միջատներ ժողված ըլլան, որովհետեւ ուրիշ կողմանէ անոնց նմանութիւն ու հաւասար հասարակութիւնն ըստնի: Շատ քիչ անդամ պատահած անդամ անոնց կայարանը կը կոխեն, ու հաւանաբար աշնան մէջ իրենց բցնը կը բերեն: Կ'ոյն իսկ իմ աչքիս տակը մրջիւնները շատ անդամ անոնց վրայ յարձակեցան, ու զանոնք յափշտակելով խաւարին ճամբաններէն առին տարին, որ ցցց մըն է, թէ աս միջատները կատարեալ իրենց ծառայութեանը համար են:

Մրջիւններէն ըորս կամ հինգ տեսակը՝ զտերեւոչիլի դեղին մրջիւնին նման իրենց բնակարանին մէջ կը պահէն, բայց ոչ պյնչափ երկայն ատեն, եւ ոչ ալ բաղմաթիւ, ինչու որ իրենց կերպարոյն մէկ

մասը ծառերու վրայ եղածներն ու տելով կը հանեն։ Ոմանք ալ աս միջատներով բեռնաւորած ստորեր կրեայ ձամբու մը մէկ ձիւղին կը հասնին, որն որ իրենց բցնին կը տանի, ու չոն տեղս զանոնք կ'ուտեն իբրեւ թէ իրենց բնակարանին մէջն են. բայց երբ որ զանոնք իրենց բցնը տանել բաղձալու ըլլան, անարդել առանց ուրիշ միջիւնէ մը տեսնուելու, կամ վտանգի մը տակ էյնալու կը տանին։ Կարմիր, մոխրագյն մրջիւնները, եւ ուրիշ մէկ փոքր տեսակ մ'ալ միշտ աշնան, ձմերուան ու գարնան ատենները պատրաստ բազմաթիւ տերեւողիյներ կ'ունենան. ուստի եւ ասկից կը տեսնուի, որ տերեւողիյները մրջնոց ընտանի անասուններն են, որոնք իրենց բնակարանները կը ժողվեն ինչպէս որ մենք մեր ծառայութեան համար եղած անասունները մեր մօտերը կը պաշենք։ Մեր իշխանութեան տակ ինկած անասունները մարդուն ձայնը կը ճանչնան. կ'երեւայ թէ տերեւողիյներն ալ մրջիւնին լեզուն կը հասկնան, ու անոնց կերակրովն ալ կը սնանին, Հուապէր մինչեւ ան աստիճանի ալ կը հասնի, որ կը պաշտպանէ ալ, թէ մրջիւնները աս միջատներուն համար փարախներ ու արգելոցներ կը շինեն, ու ձմեռ գալու ըլլայ զանոնք մէջը կը քշեն կը պաշեն։

— ՀՅՈՒՅՅՈՒ —

### ԲՈՎԱՆԴԱԿՈՒԹԻՒՆ. ԳԻՅՈՒԹԵԸՆՑ ԵՒ ԵՐՈՒԵԾԻՑ

#### Ճարտարապետութեան վրայ։

Ճարտարապետութիւն (architecture) բայլով ընդհանրապէս շնչի շնիւլու արուեստը կ'իմացուի։ Աս իմաստով՝ ճարտարապետութիւնը շատ հին է, որովհետեւ մարդիկ շատ վաղուց սկսան իրենց բնակարաններ կառացանել իրենք զիրենք օգին խստութենէ պահպանելու համար։ Բայց երբ որ հետզիւտէ առ արուեստը հանգստութեան ու գեղեցկութեան միտ դնելով, կատարելագործուելու սկսան, ան ատեն ինել մը կանոններ յառաջ եկան նշն շնչերն աւելի գեղեցիկ ու աւելի յարդարուն կազմելու, որ պարօռան օրս ճարտարապետութիւն որ կ'ըստի, հինգ ընկալեալ ճարտարապետական ոճերէն մէկուն համաձայն հրապարական ու առանձնական շնչերն շնիւլու արուեստը կ'իմացուի։ Չատ անգամ նաեւ խառն ոճով ալ շնչի կը շինեն, այնպէս որ երենման ամէն հինգ ոճերն ալ մէկ շնչի վրայ կը դորժածուին։

Ճարտարապետութիւնն երեք գլխաւոր մասերու կը բաժնուի, այս նիք քաղաքական, զնուորական ու նաւական ճարտարապետութիւն։

#### Քաղաքական ճարտարապետութեան վրայ։

Քաղաքական ճարտարապետութեամբ կ'իմացուի, ճարտարապետութեան ան բաժանումը, որն որ կը սորմեցնէ թէ համարակ տանեները, պալատները, տաճարները, կամուրջները, եւ այն ինչպէս պէտք է շնիւլ։

Ամենէն հին հյոյակապ շնչերու յիշասակարանները Եղիպատիուցն է. իրենց ձեւին ու զարդուն մէջ պարզ, բայց զարմանալի մեծութեամբ ու հաստատութեամբ, որոնք հազարաւոր տարիներ կը դիմանան։

Ցցները, բնութենէ ալինւ զգածում ու բարակ ճաշակ ունենալով, առաջին եղան առ արուեստին ուղղող կանոններն ու շնուրածութեամութեամբ շնչի լուսակարգութիւնն աղջկ լուսուելու։ Հռոմայիցի աւելի շափականց շռայլութեամ յարդ կ'ընծայէին, որն որ շատ անգամ զեղմութեամ կը տանէր։ Արաբացւոց վառ վրուն երեւակայութիւնը ամենեւին հաստատուն կանոնի մը տակ կ'ընալ չէր ուզեր, անոր համար ալ իրենց ճարտարապետութեան ոճը անսովորական ու սեպհական բան մ'ունի։ Ասկէց

յառաջ եկաւ գոյացի ճարտարապետութեան ոճը, որուն ամենամեծ յարգը իր անուութիւնն է։

Յունական ճարտարապետութիւնը՝ բարձր եղանակաւ մը չափակցութեան գեղեցկութիւնը՝ ծնելին գեղեցկութեան հետ կը մացցնէ։ Ամէն տեղ ամսոնց նմանելու կը ջանան։ Եւ որով հետեւ հիմակուան սովորութիւններն ու գործածութիւններն յունականէն շատ տարբեկ են, անոր համար աս նմանութիւնը քիչ մը չափակութիւնը կը կրէ, որով ուր ճարտարապետութիւնը Յունաց ու Հռոմայիցւոց հիմ ճարտարապետութենէն կը զանազանուի։

Յառաջուան մարդիկ օգին խստութեան գէմ, խիւղերու ու խոռոչներու մէջ ապաւէն կը միտուէին, եւ աս խիւղերն ալ ծառի միւղերով կը շնէմ։ Ճարտարապետութիւնը կը ջանար աս յառաջուան բնակարաններուն նմանիլ ու զանոնք գեղեցկացնել։ Ուստի եւ խոռոչներուն անձեւ ծած կերը ձեւառոր ու չափակցեալ կամարներու փիսուեցան, խորչներուն մուտքը՝ գլներու, ժայռերուն պատառուածները՝ չափակցեալ պատուածներու, խիւղերուն տանիքը վերցնելու համար ծառի մարդ ձարձրուածներու, ժամանակը ամառի օմներու կը ամառապետակէրն այնչափ հեռացած է, որ նորագիւտ արուեստ մը կրնայ համարուիլ։

Սիւներուն ոճը շնչի մը ամենագեղեցիկ զարգը կը կացուացնէ։ Խւրաքանչիւր ոճն երեք մասերէ կը բաղկանայ, Պատուանդան կամ խարիսխ, Սիւն ու Խոյակ։ Ճարտարապետութեան աս օճն ալ խիւղերէն առնուածած է։ Խիւղերու ողովքը շնչի կամ ամառի միւղերու, մէջ բանիկ ամառապէլն է։ Աս խարիսխներուն զրադշներ կը գրուէին, որոնք բոլոր շնչացն կամ ամառի շնչերուն առ գեղեցկամարուլ յառաջ եկան։ Համար կամ ամառապետական կը գրուէին, ոճն է խարիսխը սիւնն ու Խոյակը, մէկ խօսքով սեանց ոճը։

Հինգն այլեւայլ սեանց ոճեր կան, այս ինքն Խարուքացի կամ Գոսկանացի, Գորիացի, Յոնիացի, Կորլնմադացի ու Խոան ոճեր։

Երբուրեւացի օճն ամենէն պարզն է, սեանց բարձրութեան չափն է տրամադիծն եօթն անդամ առնուած։

Դրուբացի օճն երկու գլխաւոր յատկութիւններն են իրենց հաստատութիւնն ու աղտոտութիւնն է։ Միայն աս օճնի մէջ խոյակը առանձին սեպհականութիւն մ'ունի։ Այս ինքն Խոյակը Ապողոնին ֆնտրին նմանութիւն մըն է, զորն որ Պրէկէն կամու նաև ոճն, ու քիւնն վրայ կը գրուի։ Գորիացի սեան բարձրութիւնը՝ ու թիւ անդամ առնուած տրամադիծն հաւասար է։


Յուրէնացի օճը Գորիացի ոճին պարզութեան ու Կորլնմադացի օճն շնչի գառաւորութեամ միջնն է։ Եր իրական տարերերու թիւնը սեանց գլխաւոր զարդարող սղզնչնաձեւ անտերեւ զարդերուն վարդ կը կացած է։ Աս օճնին սեան բարձրութեամ համար ամենէն հարուստն է. Երկու կարգ տարերէն բարձր կարգ տարերէն հետ հաւասար ամենէն հարուստն է. Երկու կարգ տարերէն բարձր կարգ տարերէն հետ հաւասար է։

Կորլնմադացի օճը մէկալ հինգ օճերուն ամենէն ազնիւն ու գեղեցիկն է։ Եր վայելութիւնը լու յունական ճարտարապետութեան ամենաբարձր աղջուութեամ ցայցն է։ Սիւներուն բարձրութիւնը սեպհամագիւն տան սեպհամագ տանուածն է. Խոյակներուն զարդն ամենէն հարուստն է. Երկու կարգ տարերէն զարդերով զարդարուած ամեն անդամ է. Հարլատութիւնն ու փառաւորութիւնն աս օճն նկարագիւներն են։

Խառան օճը, որոյ նկարագիւր, մը չունի, եւ ոչ ալ առանձին համեմատութիւն մը։ Տրամադիծը տան անդամ առնեալ իր բարձրութիւնը կու տայ. Աս օճը կը ճանցուի, Կորլնմադացի խոյակներուն տերեւներուն կից եղած չորս Յոնիացի Խառան անդամ է գարդերէն։

Ուրիշ մասնաւոր ոճ մ'ալ կայ, որն որ գեղջկական կըր-  
նայ անուանուիլ, բայց առանձին ոճ մը չիկազմեր, միայն հինդ  
ոճերուն մէջ կրնայ գործածութիւն: Ասոր նկարագիրն ան է որ  
սիները անկոփ քարերէ են, ու շատ բիրտ գործուած, եւ սիւ-  
ներն ալ դուրս կախուած սայլաձեւ քարերէ են: Աս ոճով  
շնուած չէնք՝ հաս մը Փարեղի մէջ Լուսէնպուրկեան պալատն  
է, երկրորդն ալ Փլըրենտիայի մէջ Վիդիին պալատ:

Ուսողական գիտութիւններն ու գծագրութեան արուես-  
տը, ճարտարագետի մը համար մարդկային գիտութեանց երկու-  
անհրաժեշտ հարկաւոր ճիւղերն են: Գիտաւորաքար ճարտարա-  
գետ մը թուղթի վրայ գծագրուած չէնք մը, իրօք շիներու ու  
լընցընելու գիտութիւնը պէտք է ունենալ: Միայն գործնա-  
կան ճարտարագետութեան ճիւց գիտութիւնը կրնայ իր գործ-  
քերուն նոյն հաստատութիւնն ու ամրութիւնը տալ, որոնք  
իրեն թէ յաջրգաց մէծ համբաւն ու թէ ժամանակիցնեն-  
րուն վասահութիւնն ու համարումը ստանալ կու տան, եւ այս-  
պէս քաջ ճարտարագետի մը կեանքն ու հաստատութիւնը իր  
գիտութիւնն կախում ունի:




## ՍԱՆՐԱԸՆՈՒՐՔ ԵՎ ԶՈՒՄՐՃԱԼԻՔ

Բնակուն երեւոյթներ:

— Ապրիլի 21ին իրեկունը տեսնուած հիւսիսային ու հրե-  
շէն գունդերն Ավենոսի բոլոր բնակչաց պանչելի տեսարան  
մ'եղաւ: Արդէն իրեկունը ժամը 8ին երկնից հիւսիսային կողմը  
լուսոյ մէջ էր ժամը 9էն երաբը նյոյն լոյն երկու գիտուոր մա-  
սերու բաժնուեցաւ որոնց մէկը վարպագոյն էր, մէկալը որդան  
կարմրոյ (Քըրէն), ժամը 9½ին երեւոյթը հսկայ պասկի մը ձեւն  
առաւ և շրեղ կարմր գոյն մ'ունէր: Ժամը 10ին մօտ մէջ  
տեղը նոշոր ու գեղին գունով հնեղէն դնեակ մ'ինկաւ եւ  
պսակին գեղեցկութիւնը վայրկեանապէս աւելցուց եւ ետք  
ամէն բան մարեցաւ:

— Կէապուտն Ապրիլի 5ին կը զբեն որ վեսուվ հրա-  
բուխ լինը Բորդիշին Սան Տօրի արուարձանին կը սպանայ: Զմեռութիւնը ի վեր գուրս պարտակացող լուսա, յանկարծ բէկ ի  
աջ ուղղութիւն մ'առաւ, թէ եւ գանդաղ կը շարժի բայց  
բունած ուղղութիւնը շատ վասնդաւոր է:

— Սիենային Ապրիլի 13ին կը գրեն թէ քաղքին բնա-  
կիչները, երկրին ետեւէ ետեւ 21 անգամ ցընցելէն, սարա-  
փով լեցուեցան:



## ՔԱՂԱՔԱԿԱՆ ՏԵՍՈՒԹԻՒՆ

ՄԱՅԻՍԻ 8էն — 22

### Գաղղիս

— Փարիզէն Մայիսի սկիզբներն ասանել կը զուն: Օրէնս-  
դիր ժողովքին մէջ ժիւլ Քառէր հասարակագետական փաստա-  
փանին, 500 միլիոն փոխաւութեան ինքըցն մէջ բրած խօսա-  
կցութիւնը մէծ աղդեցութիւն ըրաւ: Այսպիսի խօսք մը, շատ  
ատենէ ի վեր, աս տեղը լուսած չէր: Խօսողն մէծ համարձա-  
կութեամբ ուրք ելաւ եւ աս գիտուածիւն եւ անոր չափանիչ  
վրայ ասանել խօսեցաւ: «Ալերջապէս քաղաքացւոց վրայ առուը  
պիտի զրուի, ես իմ կողմանէս հասատառուն որոշած եմ որ նոյ-  
նը զամանամ եւ միայն բանութեան տեղի տամ:» Ասոր վրայ ժո-  
ղովքին գահերիցուն Մորնիին կողմանէ սպանացող շարժում-  
ներ եղան, բայց աս սպանապիները քավուն վախ մը զգատ-  
հառեցին: Ալուսնալիք, Կըսէր, իմ բերանն չեն գոյցեր, եւ ինչ  
որ յօդուտ երկրին պէտք եմ ըսել, նյոյն ըսելչն չեն կրնար  
արգելու: Նիմէ որ շարագոյն բան մը կոյ նէ, գիշերանց բնակութիւն-  
ւու բուրուս ուրէ ուրէ գիշերանց էն է, ինչզես որ ատենօր Գևեկո-  
շին գիշերը ժողովրեան ներկայացուցաց եղած է: Ա՛ս ալ  
յանձն կանում...:

— Փարիզ Մայիսի 5: Գուղա իշխանը Մոլոտովիայի ու  
Վալաքիայի զօրքը կրթելու համար Գաղղիսական կառավա-  
րութենէ պաշտօնականեր ինդրած է: Որուն Գաղղիս հաւա-  
նելով քանի մը երիտասարդ պաշտօնակալաց հրաման տուած-  
է որ Վալաք Մոլոտովիայի զօրք մէջ մտնեն:

— Մայիսի 10ին կայսեր՝ իտալական բանակը զա-  
ցացած առաջարկուած է առաջարկուած է առաջարկուած է:

սրուհին իր տեղն իրը փոխանորդ կը գնէ, եւ կայսրուհին իր  
պաշտօնը քանի մը չափաւորութիւններով եւ կարգերով ի  
գործ պիտի դնէ: Աս կարգադրութիւնները ժերում իշխանին  
ծանուցուած են: եւ իշխանը միշտ կայսրուհին քովը պիտի  
ըլլայ: Կայսրուհին խորհրդեան մէջ գահերէց պիտի նաուի  
եւ ծերակատին որոշմանց եւ տէրութեան օրինաց՝ միայն յա-  
ռաջուընէ կարգի գրուած բաներուն պիտի ստորագրէ: Կայս-  
րուհին ներկայ չեղած ատեն ժերում իշխանը գահերէց պի-  
տի ըլլայ:

— Ճենովային ամսոյս 12ին կը ծանուցանեն որ Նարո-  
լէսն կայսրը իշխանին հետ հոն հասած եւ մեծ ուրախութեամբ  
ընդունուած ըլլայ:

— Իսրէբանդան Պէտք Բիէմանդեցւոց եւ Գաղղիացւոց  
շարժմանց վրայ Մայիսի 7ին կըսէ թէ Գաղղիացիք Ճե-  
նովայի կողմանէ առ նուազն 60.000 հոգի ներս խոժած են,  
ուր որ Փարիզի լուրերուն նայելով մինչեւ շարժուու վերջը  
Գաղղիացւոց զօրքն ընդ ամէնը 60—75.000 ընելու յոյս միայն  
էր, որուն մէջ կ'իմացուին նաեւ Գուլովզէն դէպ ի Սուզա գա-  
ցող զօրքաբաններն ալ: Գաղղիացւոց Ագրիական ծովան ե-  
ղերը բանակ մը հանելու զաղաքարն աստ եւ պիտմ ի կախ-  
ութող արուած զօրք բլազմէն կը ստուգի, որ Թրիեստ Գերմա-  
նիայի քաղաք ըլլալով իրը չէղող նաւահանգիստ պիտի համա-  
րուի, եւ ասով Գաղղիա՝ Գերմանիան եւ Անգլիան գրգուէէն  
կը փախչի: (Բայց աս ալ երկայն պիտի չուեւէ: ) — Փարիզի մէջ ի-  
նապական հասարակութիւնը շուրջ 3000 աղատակամ զօրք  
ժողուած է:

Վերոյիշեալ լրագրին թղթակիցը կը գրէ թէ Գաղղիա-  
ցւոց Ագրիական ծով խաւրած նաւատորմներն զործունէու-  
թիւնը նոյն ծովուն արեւետուան եղերիցն վրայ, այսինքն Վենե-  
տիկի կողմերը, եւ նաեւ Փոլայն վրայ պիտի ըլլայ:

### Աւտորիա

Վենենայի լրագրիը Մայիսի 11ին ասանկ կը գրէ: Ըստ  
նորագոյն լուսոց կայսերական Բիէմանդի մէջ գործող բանակը  
Փօ եւ Սեղիս գետերու մէջ ամրացած է, ուստի որ յարձակո-  
ղական գործողութիւնները կը դիմինան: Բանակը Սեղիս գե-  
տին ըորը անցքերը բանած է, թէ եւ Փօյի ջրերուն խիստ  
բարձրանալով, գետին աջ եղերիցն վրայ որոշեւ շարժումները  
ընելը կի խափանեն, ի վերայ այսր ամենայնի Բոնդէ Գուրունէի  
եւ Վոկերսի մէջ երկիրը բանած, եւ Վալենցայի երկա-  
թուղթունի կամուրջը օդ հանած են:

— Մայիսի 1ին Բաւիսային Լա Գավա երթայտու ճամբուն  
վրայ Թորքէ տէ Պէտք թթի քով, Բիէմանդեցւոց ձիաւորաց,  
Աւստրիայի հուշաներու հետ անշան պասերազմ մ'եղած,  
եւ առ լիներուն ետ բաշուեցած է:

Թորեստ 10 Մայ. Ռամուզին եկած լուր մը կըսէ թէ Աւստրիական Դրէֆոն պատերազմական նաւը, փոշոյ պահարա-  
նին կրակ առնելովս օդ ելած է: Կաւին հրամանաւարն աս  
գժաբաստ գէպքի ատենն 9 հոգւով ցամանըն էր: 4 մեռած եւ  
10 վիրաւոր հիւանդանոց տարուեցան. մէկ հոգի անփաս մնաց,  
իսկ նաւին բոլոր մարդկիները ծովուն տակն իջան:

### Իտալիա

Քիւրէնց 28 Ապրիլ: Ռւլյա զօրքավարն հոս հասաւ, իր  
փյուն է Դուպանայի զօրքը 20.000ի հասցնել, և բոլոր զըլլ-  
ապութեան վրայ 20 միլիոն լէւէ պատերազմական օգնութեան  
վճարը գրուած է: — Ապր. 29: Այսօր զօրաց զանազան տէ-  
սակներէն 4 զօրաբաժնի կամ ամբողջ գունդ մը իրենց մարտ-  
կոցներուն եւ աղատակամ զինուորաց գնուով Բիէմանդ քալե-  
ցին: Մեծ գուման ասոր գէմ բոլովեց: — Օբէւէնէ լրագիրը  
կը ծանուցանէ որ Աւստրիայի գետապանը նոյն օրը առան կա-  
նուի գրան վրային իր զինաշանը վար առնելըն ետքը ժամի  
7ին Դուպանան թողուց: — Մայիս 4. Ռւլյա՝ զօրքավարի տէ-  
սակալ անուանուեցաւ: Յանձնարարական ժողովը մը գրու-  
եցաւ, որուն վախճանը՝ երկրին խաղաղութիւնը պահէլու համար  
հոգ տանիլ է: — Քաղաքական յանցաւորաց ընդհանուր թու-  
ղագութիւն եղաւ:

Քիւրէնց: Կաւին Բիէմանդուէլ Ապրիլի 24ին հրամանովը, թէ ալ աղա-

որոսրդաց գումարն եւ թէ ազատակամ՝ զօրացը պատերազմի պաշտօնէին կառավարութեան տակ կը ձգէ։ Ազատակամները մէկ տարուան համար միայն կ'ընդունուին. պատերազմի սկսելէն ետքն առնցմէ ոչ կրնայ բանակը թողւլ։ — Դառտին եւ Հելուտուտյուն լրագիրները կը զրեն թէ Աւատրիացւոյ Փօ գետը անցնիլը, ջրերուն բարձրանարուն պատճառաւուը շատ դժուարացաւ։ Աւատրիացւոյ Բարձրայի մէջ յառաջնանալը մեծ ազդեցութիւն ըրաւ, այնպէս որ նոյն աեղաց պաշտօնակալաց մէկ մասն հակառակ պատամարութիւն (contre-révolution) ընելով գքայն դրօշը նորէն կանդնեցին, որով պատամարի մասը Բիէմնադի սահմաններէն ներս մտնելու ստիպուեցաւ։ (Պքսուհին նորէն Բարձրամա գարձաւ։) — Մոտենայի գուշը Բիէմնադէն եկած պատգամաւորներուն դէմ, որոնք երկրին խաղաղութիւնն աւրել եւ յեղափոխութիւնն մը հանել կ'ուղէին, չէ թէ միայն մեծ տէրութեանց բազոր ըրաւ այլ մի եւ նոյն ատեն Ավքանը Էմմանուէլին դէմ պատերազմը հրատարակեց։ Մինչեւ հիմակ իր զօրքը հաւատարիմ մնաց։

Դառտին 6 Մայ. Այսօր Գաղղիական նոր զօրաբաժին մայ Դուռըն մտաւ։ Աս բաժինը Սուուզէն՝ քալելով եկած է, որովհետեւ երկաթուղին ուազմամիթեր բերելու զբաղած է։ Աս զօրաբաժնին մէկ մասը Մոտ Ժէնէ վրին վրայէն կու զայ եւ Բիէմներուցին վրայէն Դուռըն պիտի մտնէ եւ առանց յապաղելու գաղղիական բանակը պիտի գումար։ Գաղղիացւոյ գլխաւոր բանակը, որուն հրամանասար է Պարակէ անիլէ Սէրավարէ Սղբիվա կը գտնուի։

Հետու Փարէնէն Մայիս օրին ասանկ կը զրեն թէ Անդունելի կարգինան Աւատրիայի եւ Գաղղիայի գեսանաց ծանուցածիր մը տուած է, որուն մէջ կը ծանուցանէ թէ Քահանայստական կառավարութիւնը ներկաց պատերազմին մէջ, բոլորովին չէղոք մնալ կ'ուղէ։

### Անդունելի

Հանդուն Մայիս 5. Մինչեւ աս առտու Անդունելի Խորհրդանցի անկանց 523 ընտրութիւնն եղած է, որոնց 296 պատական եւ 227 տէրութեան կողմն են։

— Հանդուն 7 Մայ. Բէնիսիէ սպատակետն երէկ իրիկուն ճամբար ելաւ, անոր անզը պիտի գայ Բէրսինէի։

### Գերմանիա

Գուշակ 3 Մայ. Հոս շարժումներն օր քան զօր պատերազմական կ'առաջանք կ'առնուն։ Ամէն օր զէնքի հանչուած պահէնստի զօրաց բազմութիւն կը տեմնուին, եւ թնդանութայ փոխազրութիւններն եւ անոնց վերաբերեալ իրաց պատրաստութիւններուն վերջը չփառ։ Չէ թէ միայն պահէնստի գումարակը զէնքի կանչուած է, այլ նաեւ 1845էն ի վեր ծառայութեան մէջ եղողներէն ամէն ալ։ Ամէն կողմն, ամիցներուն մեծ թնդանութիւնը, ուազմամիթեր բեռնաւորելու եւ խաւրելու մեծ շարժում կայ։

Պէտք 13 Մայ. Այսօրուան խորհրդանուցին մէջ բոլոր պատգամասորները հարուցնանին բռնած ճամբուն դէմ խօսեցան, եւ կ'ըսէնին թէ Խորհրդայի սպատամիթական մասը Գաղղիայի եւ Բիէմնադի հետ միացած են։ Եւ ի մասնաւորի սպահուածութանց սկզբան դէմ զինեցան եւ սպահեցին զիառավարութիւնը որ բոլոր ճգամբ ասոր դէմ զնէ։ Միայն Լէհ պատգամանաւոր մը ազգայնութեանց ի նպաստ խօսեցաւ։

Պէտք 14 Մայ. Այսօր իշխան յանձնանցիքը (թագաւորի փոխանորդը) անձամբ զիսորհը անոցը գոյցեց։ Եւ իր խօսակցութեան ատենը Գերմանիայի մէջ հիմնարան եկած միութեան վրան իր ուրախութիւնը ցուցնելէն ետքը յայանեց որ Գերմանիայի վրայ հսկել եւ անոր իրաւանցը փոյթ տանիքն իրեն պարաք կը սեպէ։ Մէնք կ'ապասէնք, կ'ըսէր, որ Գերմանիայի ամէն դաշնակիցները՝ առ ինդրայն լուծման համար մեղի օգնական ըլլամ։

Պատերազմի տեղույն վրայ հայեցուած մը Մայ. 12

Աւատրիայի բանակը թշնամեաց երկրի մէջ Սէրգիա գետին բոլոր զիծը բռնած է հետեւեալ գլխաւոր տեղերու մէջ

որ են Դորդունա, Գասպէնուուլու, Սպրիլիա, Գաղղիէ, Սալէ, Գանտիա, Գրուցանու։ Բիէմնադեցիք 70,000ով բռնած են Կունցի, Ալեսանատրիա, Վալէնցա, Գրազինեթթօ, Գալազլէ, Գաղղիայի մէկանունց հետ Կունցի, Ալեսանատրիա, Վալէնցա բանդ գետուար եւ Տիրայի գիծը եւ զրեթէ 80,000 հոգի են։

Դարողէնին Ալեսանատրիա հասնելովն առ գիրքերու մէջ էական փոփոխութիւններ պիտի չըլլան։ Աս օրերս Գաղղիական-Աւատրիական բանակէն յարձակողական մարտ մը կը սպասուէր։

Կողերու որ Ալենցիւ, Վէրչէլլիին ամսոյս 9ին ասանկ կը հրատարակէ։ Աւատրիայի գլխաւոր բանակը հիմայ Վէրչէլլի կը գտնուի, զօրքը Բիէմնադի բնակիչներէն ամէն տեղ բարեկամութեամբ ընդունուեցան։ Ի մասնաւորի Վէրչէլլիին բնակիչները զիմներ երբ բարեկամ բնուունած են, եւ վատահութիւններին կայսերական զօրաց պահնչելի կրթութեան վրան է։

Գաղղիէի մէջ ամրացած զօրքը Աւատրիացւոց վրայ մեծ կրակ մը բացաւ, բայց Աւատրիայի մինչեւ կամրջին գլուխն յառաջացան։ Բիէմնադեցիք Սդրութիանոյի աղքատ բնակչաց 1500 արջաւաններն յափշտակելով, աղք եւ կանայք բռնութեամբ քրչն գաղցի մէջ խոժեցին որ հօն պատուարները շննելու գործածնեն։ Աւատրիայի թշնամեաց կրակին տակ Վալենցայի քով Փօյն կամրջը փոշով որ հանեցին։ Եղած դպրիւնն անանկ մեծ էր որ Պուտիոյէն լուսեցաւ։ Բիէմնադեցիք Վէրչէլլիի քով Սէրգիայի կամրջին ատկն ական պատրաստած էին, բայց Աւատրիայի իմանալով, պարպէցին։

Թայրհին Դուռընէն ընդունած լրերուն նայելով, Դուռին ներս Ալեսանատրիայի մէջ երկու մեծ ճամբանները Գաղղիացւոց թէ սահաւոր եւ թէ ձիւաւոր զօրքերով լիցուն են, բայց Աւատրիայի գէմ յարձակելու համար գետ բաւական ճիւաւոր չունենալով թագանութագիր զօրքն ալ մինչեւ հիմայ բաւական չզօրացաւ։ Գաղղիացւոց պաշտօնականներուն ըսածին նայելով իտալայի համար 200,000 Գաղղիայի զօրք սրշուած է։ Ասոնցմէ առ նուալը 90,000ն արդէն հասած է։ Բայց բաց գաշտի մէջ պատերազմի սկսէլու համար գետ շատ բանի կարօւութիւն ունին։

Դուռընէն եկած լրերուն համեմատ Գաղղիայի Բիէմնադեցու հետ Պապիկայի կողմնակ է լիքանց մէջերէն գէպ ի բիաշնցա զարպին որ անկէ Լոմպարտիա մոնեն, բայց Աւատրիայի իմանալով ետեւնէն ինկան եւ ետ մէկընին, մինչեւ Պապիկայի աւ Աւատրիացւոց ձեռքը առողջ առաջանաւ։

— Քէնչէի լրագիրն ասանկ կը գրէ։ Ճենովլայէն ամնոյս 10ին կ'իմնանալը թէ Գաղղիայի զօրքը Աստիէն մինչեւ Ալեսանատրիա, անկէ ալ մինչեւ Ճենովլու բանակած են։ Բոլը քաղաքներն ու զէղերը զօրքով լիցուն, բոլոր եկեղեցիները, վմիքներն ու հրապարակական տեղերը զինուորանոց գարձած են, բայց նաեւ բոլը ճամբուն եւ երկամութեալոյն զծովը վրաններ ալ կ'անջնուած են։ Բոլոր պարարտ արտերն, արդէն ձիերու համար հնուուած եւ Ալեսանատրիան պատող պաղոց պարտէղներն քաղցին վրաններ թագանութեալու ու Զուոււ նէրու լիցուն է։

— Թրեստ 17 Մայ. Երէկ կէսօրէն յառաջ Վէնետիկի առջն Գաղղիական նուատուրիա։

— Պիրեսուէլ 15 Մայ. Զօր նոր Գաղղիական սպատապեաններ պիտի անտաւունուն, Կարուլէն իշխանը, Մագ - Մահսն, Նիլ եւ Ռէնսուէլ ար Ա. ժամն ու Վալենցիլի։

— Պիրեսին 16 Մայ. Շուռասանան հիմնակուան լրերովայի գիրքը տեսնելով ինչն ալ 1, 2, 3, 5 եւ 6 զօրաբաժինները թնդանութեարին ու ձիւաւորներով պատող պաղոց պարտէղներն քաղցին վրանը զիմներ կը կառուի այնովէ որ բանակն երեք ամսուած շաբաթ առ կունի ապարագի բարձրացւով, թուրբունէրու ու Զուոււ նէրու լիցուն է։

— Թրեստ 18 Մայ. Աւատրիայի արտաքին գործոց պատօննեան Պուլ Շառէնշնշապէն կունն, իր առողջութեան պատճառաւ իր պաշտօնէն հրամանարք յայսական գալակցութեան ժողովով կանչելու համար գիրքը եր անկէ հանէ համար գալակցութեան ըլլամ։

— Վէնինա 19 Մայ. Աւատրիայի բարաքին առաջանաւ գործոց պատօննեան Պուլ Շառէնշնշապէն կունն, իր առողջութեան պատճառաւ իր պաշտօնէն հրամանարք յայսական գալակցութեան ժողովով կանչելու համար գիրքը բարձրացւով, թուրբունէրու ու Զուոււ նէրու լիցուն է։